

ԵՎԱՐԵԿԱԿԱՆ ԵՐ

ԴԱՐՈՒՆ

Ա

Եւկինքն այսօր կը նըմանի,
Կախարգական գոյներով լի,
Ճափոնական հովանոցի:

Անման դողով կը ծոցուրին,
Հողին ինչիած հուներն ոսկի,
Շառային տակ գարեանային:

Բոցեր կ'անցնին երակներէն,
Հողին, ծառին ու ծաղիկին,
Կեանի ունչով բըրբըռազին:

Բոց կայ ենյապէս սիրտերուն խոր,
Վաղուան յոյսով կ'երգեն ահա,
Կարիները մեր արինին:

Խոկ ծիածանն, օձ գունագեղ,
Կը նարմանդէ խաղաղօրէն,
Մըփուն ծովերն հորիզոնին:

Ա Մ Ա Ռ

Բ

Արեւու կուժն է պարպուեր,
Խորն արտերուն մայրացած,
Մառերէն վար են կախուեր,
Հազար կանքեղ ու երազ:

Այզին կրնոց մը հանգոյն,
Բայց նարսնային խաղըրութեամբ,
Բացեր է ծոցն իր աղուու,
Ասլամանեւ ունելին տակ:

Հնձաններուն մէջ կ'երգէ,
Գինին իր երգը զուարք,
Մեր սիրտերուն ճամբայէն,
Կը յորդին խինդ ու արին:

Բաց են գուռներն մառանին,
Բարիններու անհամար,
Պարտէզներէն, արտերէն,
Կը հոսին մեղ ու զոհա:

Երգ կայ բոլոր ուրբներուն՝
Հոգիններու խորն երազ,
Թոշուն մ'է հօգը վաստան,
Երդիններէն նեռացած:

Գ

Ա Շ Ո Ւ Ն

Աշման արեւ, լուացուած,
Պատմուեանի մը նըման,
Կը ծրայայ ուուշն ու նեռուն,
Մառերն ոսկի կը տեղան,
Անցին վրայ հովերուն:

Առուն մեղմիկ յանկերգով,
Կ'եղանակէ սակմուն իր,
Թոշուններու աշիքն խոր,
Կարօսներու հեռաւոր,
Տարտամ բախիծ մ'է նըսեր:

Հեռուն՝ յօրանց ու ձանձրոյք,
Բընուրեան մեծ գործադուլ,
Լեռներն ամսի քեւին տակ,
Անըրցասոյզ կը խոկան,
Ճերմակ կօւման ձմեռուան:

Դ

Ծ Մ Ե Ա

Հազիւ մաղուող լոյսին ներին,
Երեխի սիրներն են խորտակուեր,
Երկրի վրայ սեւ հովանոց,
Ամայերն իրենց ուուն են կախիւր:

Հովերն վարդի, կ'ասպատակին,
Լեռ, դաշ ու ձօր, զիւղ ու բաղամ,
Կը գորդրդան ու կը հեծեն,
Ամէն պատուար ու ամէն ծածք:

Զըմեռն ահա, ծեր զօրավար,
Բարձունեններէն իշեր է վար,
Տրուելով իր ոտքին տակ,
Միլ ու ծաղիկ, ժըպիս ու գեղ:

Աշխարհն ամբողջ ներմակ դագաղ,
Արուն վրայ կը հեծկլայ,
Հուսինն անգօյն, հարսի նըման,
Որ կորուսեր է իր փեսան:

Վ.Տ.Մ.Ր.Ա.ՆԴԻ